

Հ. Զամշեանի կազմած գաղափարէն աւելի անհաւանական կը թուի Հ. Գաթը ըստնեանին, որ ոչ միայն կ'ընդունի իրը թէ Արտաւազդին յանձնած ինքնի Անտոնիոս պատերազմի առաջնորդութիւնն, այլ կեղա մ'աւելի կը զնէ Հայոց արքային վրայ, որպէս թէ Արտաւազդ մոլորեցոցէր է Հոռոմայեցից ուղղի ճանապարհէն այնցան ժամանակ, որ արշաւանքի յարմար պատեհը կորսուեր է:

Անհրմին է այս գաղափարը, անոր համար որ հակառակ է Խորէնի ասածին, թէ Անտոնիոս և դաշնակիցը ԳՈՅԱՄԱՆՈՒԹԻՒՆՆ, էն հաւաքել, գումարել զօրբերը Հայաստանի մէջ, և հաստատուած էր անջուշտ գարնան բացուելուն սկսիլ արշաւանքը Պարթևաց դէմ, այն ճանապարհով և պատեհութեամբ, որով Մեծն խոսրով տասը տարի Արտաւանի վրէժն հանելու համար գնացած էր, ինչպէս մեզ կը նկարագրէ Ազաթանգեղոս։ ուստի Արտաւազդ ո՞ր աշխարհի մէջ մոլորեցուց զՀոռոմայեցիս զրիթէ ութ ամիս, մինչև աշնան վերջերը, Անտոնիոսի ճախող արշաւանքին սկսելու պատեհին։

Առաջին պիտի ասենք, որ հաւանական է թէ Անտոնիոս որոշած լինի հաւաքել զօրբերը Հայաստանի մէջ, բայց նաև պիտի տեսնանք, որ փոխանակ ձեմերելու Հայոց աշխարհի մէջ, աշնան վերջները, կը ձեռնարկէ իւր արշաւանքը, կանխելով ժամամղեալ ժամանակէն զրիթէ վեց ամիս։ հետևապէս մոլորութեան և պատեհութեան կորսնցընելու պատճառն և հեղինակն Անտոնիոսն է և ոչ Արտաւազդ, որպէս կը հաւաստէ մեզ Պլուտարքոս։ Պատճառը յետոյ կը տեսնենք։

Դարձեալ, Անտոնիոսի արշաւանքի ճանապարհն մեզ յայտնի է. նա կը բասուի շաւով գնաց, Միջազետքի անապատներէն։ Արդ երիտասարդ Արտաւազդն որ ամենայն կերպով կը զգուշացնէր զՀոռոմայեցիս այդ վտանգաւոր ուղիէն, կարելի է հաւաստալ որ կատարեալ հասակին մէջ՝ ԲԱԱՍԱԽԸՆԴՆԴԻՐ Հոռոմայեցույն ճանար՝ պատերազմի առաջնորդութիւնն ստանձնէր և ամիսներ

հարիւր հազարի բանակն անապատներու մէջ մոլորական թափառեցնէր, ոչխարի հօտերու պէս, առանց երբէց պատահելու գայլերու գոհմակին, Պարթէններուն, որը կը դարանէին աւազուտներուն մէջ, ֆարատեկու հօտն և հովու գլուխն ցցելու նիզակի ծայրն, հակակշիր տնկելու կրասոսինին դէմ։ Արտաւազդ առաջին անգամ շշարժեցաւ իւր տեղէն՝ պատճառելով Պարթևաց սպանացող արշաւանքն Հայաստանի վրայ Երկրորդ անգամ ալ շարժած չէ տեղէն։ որովհետև արդէն բարեկամ և դաշնակից էր Պարթևաց և ի ծածուկ սերտ յարաբերութեան մէջ էր Հոկտափանոսի և Հոռոմի ծերակուտի հետ։

ՄՆԴՐԻ ՇՐՋԱՎԱՑ

## ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹԻՒՆ ԸՍ Հ. Շ.

(Տես Բազմավէպ 1919 էջ 331)

Անկումն բռնաւորական իշխանութեան Եզիկառոսի և Եւթ Խորացելի յԵզիկառոս։

Արիսու ժթ հարստութիւնը տապալած ժամանակէն ըիշ վերջը՝ կը մտնէր Մովսէս Եզիկառոս։ մինչդեռ Հոռամսէս թագաժառանգ՝ որ ապա Հոռամսէս Գ անուանուեցաւ, որդի Ներսէսոփի (Արտի Գ), իր կեանքը և թագաւորութիւնը վերջակելու համար կը փախչէր չեթովպիաւ։

Ահա երկու ազգաց գլուխներ, որոնց՝ տարրեր տարրեր նպատակներով կը ձեռնարկեն իրենց վերջակէտին հասնելու։

Առաջինը՝ իր ազգը ազատելու համար զերութենէն, կը մտնէր վիշապին որը ըշ ուղակի անոր հետ կոռւելու համար։ Կը մտնէր այն երկիրը, ուր քառասուն տարիներ առաջ, մտած էր իրեններուն բովը, փորդ փորձած էր ազատելու իր ազգը բռնակալաց ձեռքին, բայց ուրիշ ճամբով։ և այն ժամանակ իրեններն իսկ իրեն համակիր, չէին թուեր, և նոյն իսկ իրենց

վրայ իշխան կամ դատաւոր չուզեցին ճանչնալ զինքը. « Ավ կացոյց զքեզ իշխան և դատաւոր ի վերայ մեր »; երեսն իվեր պոռացին. և հարածական այն ատեն ապաստանեցաւ Մարդիամու երկիրը.

Երկրորդն ալ փախստական Կըլլայ ու րիշ բռնաւորի մը ձեռքէն, որ իր օրինաւոր գահուն վրայ բռնացեր էր, կը փախչէր օտար երկիր մը ուսկից օգնութիւն գտնել կը յուսար իր ազգականներէն, ազատելու իր զահը և իր Եզիպտացի ազգը՝ Ասորի իշխանին ձեռքէն, որ բռնութեամբ տիրապեսներ էր:

Հաւանական է, որ գահաժառանգն Հոամսէս, լսած ըլլար Մովսէսի յայննի նպատակը. բայց անոր հետքը շատոնց կորուսած էին Փարաւոնները. և համարինը թէ Հոամսէս զիտնար իսկ թէ ողջ է, չէր կրնար անոր նպատակին ծառայել, մանաւանդ թէ՝ ոգուզ չափ պիտի կուռէր, ծրի ծառանները երկլէն դուրս հանել շտալու համար. Հոամսէս՝ տակալին փոքր՝ մօտէն զիտէր անոր Կարողութիւնը, Մովսէս գաղուց ճանչուած որդի դասեր Փարաւոնի, էր բաշերուն մէջէն բաջառյունը:

Մովսէս ալ ի հարկէ, Մարդիամու երկրին մէջ, լսած ըլլալու էր թագաժառանգին փախուսոր Արիսուի ձեռքէն, բայց՝ անոր վրայ Մովսէս չէր կրնար վստահիլ ի միասին գործելու, անոր բարեսրտութիւնը զիտնալով հանդերձ. մինչ երկուրին նպատակները իրարու հակոտնեայ էին, որ է իրենց ազգին օգնել, իրենց ազգին ազատութեան աշխատիլ, մին եզիպտական գերութենէն ազատել իսրայելացիները, միւսը՝ Կորսնցուցած թագաւորութիւնը ձեռք բերել, և ասորական տիրապետութենէն ազատել Եզիպտոսը, ասոր հանդերձ չէր կրնար հանդուրժել որ իսրայելացի ազգը իր ձեռքէն ելէ. սակայն ծածուկ ձեռք մը՝ Կարող էր միայն առաջնորդել իւրաքանչիւրը իրենց նպատակին. ասոր համար Աստուած առաջնորդեց Մովսէսին որ Եզիպտոս մտնէ, մինչ միւսը Եզիպտոսին կը փախչէր:

Կը մտնէր Մովսէս Եզիպտոս, վասն զի

ապահով էր որ իր կենացը դարանակալ-ները այլ ևս չկային, նախ մեռած էր շատ տարիներ առաջ Հոամսէս թ Փարաւորնը. այս դէպքը կը յիշատակէ Ելից զիրը թ. զիլոյն մէջ, երբ Մարդիամ փախած էր. մինչ դ. զիլոյն մէջ նոյն զրոց Հայ Խօ-թանասնից թարգմանութեան մէջ, իթէ պատշաճ է այսպէս անուանել, վասն զի կային մեր թարգմանչաց ժամանակ զա-նազան օրինակներ Խօթանասնից, որոց մէջէն կոստանդիան ըսուած օրինակն էր որ յանձնեց Մարսիմիանոս կ. Պոլսոյ Պատրիարքն մեր թարգմանչացը որ ըն-տրելագոյն համարուած էր, և որ բերու-ցաւ Ա. Սահակայ և Մերովպայ, ինչպէս կը վկայեն Խորենացի Գ. կ. « Ստոյգ օրինակ զրոց » . և կորին. « Հաստատուն օրինակօց Աստուածատուր զրոցն... զային երկելով յաշխարհին Հայոց » : Այս օրի-նակին մէջն է որ կը գտնենք. « Եւ յիտ աւուրցն բազմաց այնոցիկ, վախճանեցաւ արբայն Եզիպտացոց ». և այս դէպքը կը յիշատակէ վառեալ մորենիր տեսիլը բայց կերը. իրը թէ ըսէր, այս տեսիլը շատ օրեր վերջը վախճանեցաւ Եզիպտոսի ար-քայն՝ և արքայութիւն, այսինքն ԺԹ հարստութիւնը :

Եւ այս իմաստն այնքան աւելի հաս-տատութիւն կ'առնու, երբ յաջորդ բա-ցատրութեան վրայ մտածենք. « Զի մեռան որ ինդրէին զանձն ցո ». և այս բանս այն ատեն կը պատահի՝ երբ նոր թագա-ւոր մը հին հրովարտակն կամ հրամանն ետ առնու, և կամ տապալի առաջին իշ-խանութիւնը, որով այլ ևս նոր հրովար-տակ հանելու պէտք չկայ. արդ վերի բա-ցատրութեան մէջ « Զի մեռան, կ'սսէ, որ ինդրէին զանձն ցո », նոր հրովարտակ հանելու ինդրի չէ, այլ իշխանութեան մը տապալումը կ'իմացնէ, եւ արդարեկ Մա-հոււամը Արիսի Գև և Արիսուի տիրապետե-լովը, վերջացած էր ԺԹ հարստութիւնը, ուստի նովին իսկ գործով մեռած կ'ըլլան. և եթէ ողջ մնացած ևս ըլլային մի քանի անձինը՝ որոնց Հոամսէս թի ժամանակէն դրուած էին, տապալելովն այն իշխանու-

թեան՝ ինկած կ'ըլլային նաև իրենց պաշտօնէն այս նորեկ իշխանութեամբը,

Արդ այս Արքունի տիրապետութեան ժամանակն էր որ Մովսէս կը մոռէր Եղիպատուու թայց հոս նախ ակնարկ մը տանց նորհրդածելով թէ Մովսէս քառասոն տարիներ ինչ ըրաւ Մաղիամու երկիրը, արդեօք Յոթորայ ոչխարներն միայն կ'արածէր, նա որ տէր եղաւ զաւակաց, այն երկրին մէջ, նա որ ամենայն գիտութեամբ Եղիպատացոց լի էր, նա որ «լաւ համարեցաւ չարչարել ընդ ժողովրդեան Աստոծոյ, քան առ ժամանակ մի վայելել ի մեզ» (այսինքն Կոռապաշտութեան)» (Պօղ. Երր. Ժ. 25): Բայս ամենայն համականութեան քարոզած ըլլայ ընտանեացը աստուածապաշտութիւն, և գրած ըլլայ Մինդոց գրոց պատմութիւնը ոչխարները արածելու ժամանակ, և երեկոյները երր համախմբուէին՝ կը կարդար անոնց արարածոց պատմութիւնը, Աքրահամու աւետիրը ևն ևն. և որովհետև Յոթոր քուրմ էր Մաղիամու, կրօնական շաս օրէնքներ անկից սորուեցաւ և նախագիծն զետականին պատրաստեց, Գարձեալ սրտին մէջ կար իսրայելացիները պատելու զաղափարը, ուստի ծրագիր մը պատրաստելու համար ամրող Արևայի անապատին նամքաներուն յատակագիծն առած էր:

Եւ այս ժամանակներս որքան որ քիչ էին հաղորդակցութիւններն ու միջոցները, սակայն Մովսէս կը հետեւէր իր ժամանակից թագաւորութեանց շարժութերուն. իրը քաղաքագէտ այր, որով հասուեզած էր պատրաստութեանց փոքր Ասիոյ դաշնակից ազգաց արշաւանցին, և հետեւարար շուտով ըլլունեց, թէ Գաղեստին պիտի ըլլար պատերազմի դաշտ մը, և թէ այս ժամանակս միայն կարելի էր հանել իսրայէլացիները Եղիպատուէն երր Եղիպատացից պատերազմի բռնուած ըլլային օտար ազգաց հետ, իրենց իսրայելացից կրնային միայն Արևայի ամրով ազատիւ և ապահով ըլլալ որ և է պատերազմի վըտանգներէ:

Չրի քացատրութիւն չէ երր կ'ըսենք թէ

Մովսէսի ծանօթ էին անապատին ճամբաները, այնպէս որ երր Ճէրը իրեն ըսաւ Մաղիամու երկրին մէջ «Եկ առաքեցից զեզ առ Փարաւոն արքայ Եղիպատացոց և հանցեն զժողովուրդի իմ զորդին իսրայելի յերկրէն Եղիպատացոց» (Ելք Գ. 10), Մովսէս ճանապարհի դժուարութիւն չհանեց, ինչպէս զժուարութիւն կը հանէր լեզուի պակասութեան համար. հետեւարար ծանօթ էին Մովսէսի Արևայի անապատին ամրող ճամրաները, արդէն մանրամասն իրենց քանակին չուերուն շարժումն իսկ նոյն բանը կիմացնէ:

Կը մոռէր վերջապէս Մովսէս Եղիպատոս, իրը իշխան և փրկիչ այն ազգին՝ որ քառասուն տարիներ առաջ մերժել էր զինքը և չէր ուզած իրենց վրայ իշխան և դատաւոր. Ներկայացաւ անոնց, բայց այս անգամ իրը պատկառելի ծերունի մը ութունամեյ, ունենալով ընկեր իր Ահարոն եղայորը: Բայտնեց իսրայելացոց Աստոծոյ կամքը, թէ կ'ուզէ տալ իրենց Քանանացոց երկիրը՝ ինչպէս խոստացեր էր Աքրահամու, իսահակայ և Յակովրայ, և Աստուծոյ տուած նշանները անոնց առջև ըրաւ. «Եւ հաւատաց ժողովուրդն եւ ուրախ եղեւ, զի արար Աստուծ այց որդուցն իսրայելի, և զի հայեցաւ ի նեղութիւն նոցաւ. խոնարհեցաւ ժողովուրդն երկիր եպագ» (Ելք Գ. 31):

Պատմութիւնք զիտենք Եղիպատոսի տան հարուածները, զոր Մովսէս և Ահարոն ըլլին Փարաւոնի և մեծամեծաց առջև. բայց իմաստութիւնը կ'ըսէ. «Զի ամենայնի չհաւատային վասն կախարդութեանցն, բայց ի սատակելոյ անդրանկացն խոստովանեցն ժողովուրդ քո լինել» (Իմաստ. Սոդ. Ժ. 13):

Բոնադատուուծ Փարաւոն հրաման տուաւ ելլերու զիշերը, «Աըիք և ելէր ի ժողովրդինք իմմէ... և բռնադատէին Եղիպատացիցն զժողովուրդն փութանակի հանել զնոսա յերկրէ անտի» (Ելք. Ժ. 31-33): Վասն զի այն գեղեցիկ լիալուսինի կէս զիշերը՝ տաճ ու չորրորդ օր կանխոց ամսոյն, սկսեր էր սուսերն պաղովատիկ չա-

բաշար հրամանը կատարել բոլոր Եզիպտոսի մէջ, կոտորելով անդրանիկները, որով փոթացուցին խրայելացիները Եզիպտոսին ճեռացնելու, և առաւտուն կանուխ վեց հարիւր հազար խրայելացի ընտանիքներ, Նեղոսի գեւտա կազմող առաջին ճիւղին քովէն կը փախչէին բոլոր իրենց նախիրներովը, նման իրենց քովէն սահող Նեղոսի ճիւղին, որ գէսի Աղի լիճը կ'ընթանար, սապէս և խրայելեան բանակը ալէձև Եթամի անապատը կ'ընթանար, Հոս հարկ կը համարիմ զաղափար մը տալ ամրող այր բազմութեան, ծառաներուն և անասնոց, հաւանական հաշւոյ վրայ հիմնեալ:

Օրէնց էք խրայելացւոց մէջ բազմակութիւնը. և որովհետև 600000 այր յիշատակած ժամանակ Ա. Գիրը, ուրիշ տեղ մը թուոց զրգին մէջ, և այն երկու ամիս վերջը եղածները 600000 էն աւելի կը թուէ առանց զետական ցեղին. հետևարար այս թիւս ոչ թէ ամրողութիւն մը կը նշանակէ այլ միայն ընտանիք կազմող զոփիներ, և աւելի ևս կը հաստատովի երբ թուարկութեանն վրայ կը խօսի բասն տարուքնէ վեր եղածները յիշատակելով «Առէց գհամար ամենայն ժողովրդեան որդեւոն խրայելի բատ ազգս, բատ տանց նահապետաց, ըստ թուոց յանուանէ ըստ զիանոց նոցա ամենայն արու ի բասնամենից ի վեր» (Թիւր Գլ. Ա. 2, 3): Ուստի այս ընտանիքները նաև կանայց, ըստ օրինաց բազմակութեանն, զաւակներ, ծառաներ և աղախնայք, արջառներ և ոչխարներ և անաստուներ: Դնելով թէ մէն մի առևն բագկացած ըլլայ 10 անձերէ և որոնք ունենան 100 զլուխ անասուն, որ համեմատարար միջնին աւելի նուազ կ'ըլլայ կ'ունենանք 6 միլիոն անձինց և 60 միլիոն նախիր, որոնց կը կազմէին այս խրայելեան բանակը: Եւ ենթազրութիւնիս հաստատուն է, վասն զի ըստ բացարութեան Ելից զրոց խիստ մեծ բազմութեան մը երեսյթ ցոյց կուտայ. «Եւ չուեցին որդիքն խրայելի յիշամսեայ ի Սոկովթ վեց հարիւր հազար այր հետևակ,

թող զայլ աղիս, և խասիճաղաճա բազմութիւն ընդ նոսա, և արջառ և ոչխար և անաստուն բազում յոյժ: (Ելք. Ժ. 37, 38):

Ցաւ Փարաւոնի՝ ցաման փոխուած էր, չէր կընար հանդուրժել որ խրայելացիները իրենց երկրէն ելնեն. «Զի՞ զործեցաց զայն զի արձակեցաց զորդիսն խրայելի զի մի ծառայեսցն մեզ»:

Բանակ մը կազմեց 600 երկաթապատ կառքերէ և բազմաթիւ ձիաւորներէ, սկսաւ երթալ խրայելացւոց ետևէն, որոնց իրովթի բերանը հասած էին և բանակած:

Իրովթ կը զրուի ըստ Յոյնին ևլքան մինչ մեր թարգմանութեան մէջ Եպիրովթ զրուած է ուր ևս կամ եպի (ԷՊ) անջատ է Յոյն թարգմանութեան մէջ ըստ այսմ «Կալ առջօծն ու Յօսթան. ուն ուրեւնեթալօն է ու ու տօրմա և ըլքան» (Ելք. Չուեցին ի Բովթանայ, և բանակեցան աս բերանով Եպիրովրայ» (Թիւր ԼԳ. 7): արդէն ինչպէս կը տեսնուի ուր թարգմանուած է առ, որով ըլքան չէ կարելի ըլլալ Եպիրովթ այլ միայն իրովթ. ինծի այնպէս թուի թէ այս կին թարգմանչաց զործը չէ, այլ՝ յետոյ ընդօրինակողներէն ումանց որոնց ու առ համարած են և ուր իրը անջատեալ մասնիկ ևրան անուան կցեր և Եպիրովթ զրեր են:

Այս իրովթն է ըստ իւ գետակը կամ այն նշանաւոր ծանծաղուան ուր հիմա Ալուզիքի անցքը շինուած է, որ կը միացնէր Աղի լիճը կարմիր ծովուն կետ: (Շարութակելի) Հ. Խորեն Սիսաւ

## ՆՈՐ ԱՐԴՅԱԼՈՅՑՍ

Տարին մեռաւ... Նորն է ծըներ.

— Կեակի նըշոյլ Յուսարեր.

Ան, ինձ ուրէք Հաւատաք ու Սէր...

— Հայաստանի տունկն է բուսեր:

## ԻՂՋՆ ՀՈԳԻԻՒՍ

Ոչ. Ես մեռնիլ չեմ ուզեր,

Կը մեռնին ինչպէս շատեր...

Մընալ կ'ըղամ անման ծեր,

Մինչ կը մեռնին տարիներ:

Հ. Գրս. ԱօՏՀԱՆԱՆ